

ՍԿԶԲՈՒՆՔ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ

—*—

ՀԱԽԱԳԱԾՈՑ ԲԱՆՔ

ՆՇԱՆԱԿՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԱՑ

(Տես յէլ 105)

Ա.

60. — Դաստիարակութեան գիտութիւնն և արուեստը սորվելն և գործադրելը, գժուաւ բացոյներէն մին է, որովհետև քիչ անգամ նշանակի իրողութեանց վրայ կայացած է և որոնք հազարումէկ ձևոց ներքեւ կը ծածկուին. ինչպէս մարդու ոգույն ներքեն գործերն որովհետև մարդկային կամբը խոնարկեցունելու միջոցներուն վրայ հիմնեալ է. միջոցներ՝ շատերու անծանօթ, յարափոխ, և երթեմն այնպէս թեթև որ իրը անզօր կ'անարգուին, մանաւանդ դժուարատար և անսիրելի միջոցներ, զի գործադրողին կրից կը հակառակին, և կը պահանջնեն անկէ ամենէն աւելի գժուաւրին և կիրթ առաքինութիւններ.

Լամբրուսինի

61. — Մարդկային բնութեան մէջ միտթիւն կայ. վասն զի ամէն մարդու քով միեւնոյն նիւթական, մտաւորական և բարոյական կարողութիւնք կը առնուին, թէպէս թէ բացարձակ թէ յարաբերական յոյժ զանազան համեմատութեամբ։ Միութիւն կայ դաստիարակութեան ընդհանուր նպաստակին մէջ, որ է անհատին կարողութեանց զարգացումն, իւր և մարդկային ընկերութեան բարույն համար։ Վերջապէս միութիւն կայ բնական օրինաց մէջ, որ կը կանիչ յեղաշրջումն, որով մանուկն մարդ կ'ըլլայ։ Եւ ասկից կը հետևի որ դաստիարակութեան միտթիւնն, իրը դիտութիւն մը մտածելով, ընդհանուր պատմութեան գոյութիւնն է, հաստատուն և տիեզերական օրինաց վրայ հիմ-

նեալ, որ ստուգիւ ազգու և գրկաւէտ գործնական կանոներն պարտին առաջնորդել:

Ու. ոչ կիմր

62. — Մարդը դաստիարակել կը նշանակէ նորա ամէն նիւթական, մտաւորական և բարոյական կարողութիւները զարգացընել և կատարել բարութեամբ. մարդանքով՝ նորա բնական կազմութիւնը զօրացնենել. ճշմարտութեամբ՝ նորա միտքը լրաւառերել, գեղեցկին նաշակով նորա երևակայութիւնը շարժել. բարույն սիրով նորա կամքը զօրացնել. աղնուացընել նորա բերումները, նորա զգացմուքները շնորհազարդել, սանձել նորա կիրքերը, և երկրիս վրայ կրելու և պատերազմելու զինքը պատրաստել, ամէն տեսակ գերութեանէ ազգատել նորա բաները նորա բերումները, նորա զգացմուքները շնորհազարդել, սանձել նորա կիրքերը, և երկրիս վրայ կրելու և պատերազմելու զինքը պատրաստել, ամէն տեսակ գերութեանէ ազգատել նորա կամքը զինքը. կանգերձեալ կենաց յուսոյ մը բանալ նորա իիրոքը. զօրծունեայ, կրթեալ, համեստ և համբերատար ձախողութեանց. մէջ, չափաւոր՝ 'ի յաջողութեան, կարեկից վշտացելոյն, թէ նորհորով և թէ ձեւնսուութեամբ պատասակրո՞ 'ի նպաստ կարոտելոյն. այս կը հասկընանց դաստիարակել ըսելով։

Բորբա

63. — Դաստիարակելն՝ ըստ իս՝ ազատութիւն տալ ըսել է. անզօրծութեան և մեզկութեան տարածութեակ և աղետալի հիւանդութիւններէն մարմինը պատարել. միտքը նըմանողութեան հետ բնազդումէն, ծուլութենէ, չափազանց գիւրահաւանութեանէ փըսկել, որ շատ անգամ անհաւատութեան կ'ա-

ռանորդէ, զի նոյն իսկ անհաւատութիւնն ինքնահաւատն և առմիկ դիրահաւաւանութիւնն մ'է. ազատել երևակայորթիւնը մօտալու և նիւթական ցնորդից գերիշխանութիւններէ, և թոփշը պարզել տալ աւելի բարձր և ընդարձակ մթնոլորտերու մէջ. ազատել կամքը՝ վարժեցընելով զայն չհետևելու իւր կամ այլոց անդիմարդելի փափառներուն, իւր շարժմանց յարատն ազատութիւնը պահելով. միով բանիւ, չարին գերութիւնէ ազատն զմարդ. աշանմարիս դաստիարակութեան պաշտօնը.

Թումագեց

64. — Դաստիարակութեան տեսակետով՝ վատ ժամանակի մը մէջ կ'ապրինք, ապականութեան տարերքն և առիթք՝ յանհօնն բազմացած են. չարութեան ոգին ամենն աւելի անմեղ և նորհալց ձեռերը կը զգենու, կը սպրդի ամենուրեք: Նորա այս Պրատուն հանելուկներու և կեղծագրութեանց ձեռով կը ներկայանայ, և ամենէն աւել զրոսեցուցի կերպարանով ասղենկար գործուածներու, շաքարեղինաց տփիլներու, ծխատուփերու, ծխափողերու վրայ մուտ կը գտնէ: Նորա քմահաճայից կը ծառայէ յախճապակին, ալարաստրն, դրուադանկարներն, ճնճապակին և բիւրեղն. իսկ լուցիներու տուփերուն վրայ լիստարար կը տիրապետէ⁽¹⁾: Գրքուազիէ

65. — Ճամանակա՝ դաստիարակութիւնը յամբընթաց և տաժանելի էր, կենաց զանազան հասակներու ատրպերութիւնը շատ զգալի, մանկութիւնն ունէր իւր անմեղութեան ննորչըն և ուսման տարերքը, պատանեկութիւնն՝ իւր յառաջդիմութեան սիւներն և յոյսերը. երիտասարդութիւնն՝ իւր աղջեցի կորովութիւնը և դէպ ի պապագայն ունեցած թափն. այրական հասակն՝ իւր վայելքն և իւր առուտ լրութիւնը:

Իսկ ներկայիս, մեր շտապելով ի՞նչ արդիւնք յառաջ կը բերենք: Խմացական բնութիւնը կը տկարացնենք և անոր պապագան կը թիւրենք: Վաղահաս մանուկներէն քիշբը իւրենց մանկութեան միջոց խոստացածն իրագործեր են: Բիքոյ գելլա Միրանդուատանը տարութ տարուան հասակին արդէն հրաշալիք մ'էր, իսկ վաթսունին այլ ևս չիրցաւ համբաւը պահել:

Լորանին

66. — Գիտութիւն, գիտութիւն. ներկայ դարուս աղավակն ։ թող լուսաւորուփ իւմացականութիւնն, մացածն ինքիրմով կ'ըլլայ: Սակայն բնազդումէն առաջնորդեալ մայրերուն բռնած նամբան՝ այս չէ, մանաւանդ թէ անկից կը վախեն: Յայտնի է թէ լրյուը անշրաժելու է. առանց ասոր ոչ մի ծաղիկ կը բացուի և ոչ մի տունկ կ'ամֆ. սակայն սա բաւական չէ: Ալբեանց բարերաբերք գագաթներուն վրայ կը շղդայ ամենապայտա լրյու, սակայն հոն միայն ձիւն և մշտնչենաւոր սառնամանիք կան: Որպէս զի երկիրը ծածկուի հարուստ բռօսաբերութեամբ՝ լրյուը պէտք է միանայ շերմութեան ցես: Ուրեմն գիտութիւնը պէտք է ընկերանայ այն ամէն բանի՝ որ կը տաքցնէ սիրուն ազնուական զգացումներով, և սիրով և առաքինութեամբ բորբոք զայն:

Ռատտինի

67. — Կը զրէ բոքքարդոյ թէ, Գրիգոր խօթներորդի գարուն ընկերութեան անկիւնակալ վէմն էր հաւատքը. Նապոլէոն առաջնոյն ոյցը. իսկ մեր դարուն՝ դպրոցն է: — Այու, կ'ըսէ կանոու, դաստիարակութեան մեծ միջոցն է կրթութիւնը, սակայն եթէ մոտաց կեսանք՝ իսկ սրտի մահ չի պատճառէ: — Եւ Փոմագէյ՝ « Դպրոցն եթէ տաճար չէ, չարագործաց որի է »:

68. — Քանի որ տղան մանաւանդ աղքատին տղան մարդկային ընկերութեանէ անգրաթօքէն թողուած է բնութեան ամէն տեսակ յոսի բնազդմանց. քանի որ արժանապէս իւր դաստիարակութեան հոգ չի տարուիր. քանի որ ոչ ոք խօսքով կամ օրինակով քրիստոնէութեան վեմ գեղեցկութիւնը անոր գործ աղբելի և կինաց յարմար չըներ, քանի որ այս չի գործագրուիր, պէտք է զինքը սանձել. բայց այս դրուած սանձը և սնուր հետապնդութիւնը իստու միջոցները ըստնի գործադրութիւնը կորի ապահովանաց զգացումն պիտի պատճառեն. իսկ անոնց որ տարիներէ ի վեր ժողովութեալ կ'ապականեն, սոսկալի և կասարեալ խոճի խայթ պիտի տան, եթէ ընդունակ ըլլան:

Մ. Ազելիոյ

69. — Կրթութիւնը ուղղակի մտաց վրայ կը ներգործէ, և հոն կանգ կ'առնու իրը իւր ճանապարհին յետին սահմանը: Դաստիարակութիւնը մտաց լիճնաւկէն կ'անցնի, սակայն յատկապէս կամաց վրայ կը ներգործէ. այս է իւր բարերար ընթացքին դադարը կամ նսպատակը: Կրթութեամբ՝ ուսեալ մարդ կ'ըլլանք, սակայն դաստիարակութիւնը միայն կարէ միշտ ընել և պահել

1. Աւելցուցէք ասոնց վրայ մեր բնակած երկիրներուն առաջարցներու անքարայական իւմաստները:

զմեկ համեստ : Կրթութիւնը օգտակար է, դաստիարակութիւնը՝ անկրածեցու . վասն զի սա միայն կարէ մարդուս բարքը կազմել, որ իրեն համար ամենէն կարևորն է, և զմարդ առաքինի կ' ընէ : Այսու հանդերձ կրթութիւնը գ գաստիարակութիւնը պարտին մարդուս ընկեր և բարեկամ ըլլալ, սակայն կը ըստ թիւնը գրեթէ միւսին ժառան է, և այն բանը որ առաջինը չէ կարող երրեք գործադրել, երլորդն միայնակ կը յաջողի :

Աշխանի

70. — Կամ ոյժը և կամ բանականութիւնը պարտին կառավարել աշխարհաքանչենք կարող կրից թափն արգելուլ, բայց եթէ անոր դաստիարակութեան սանձն զնելով . ոչ եթէ կեղծ դաստիարակութեան, որ ցանկութեան առաւելագոյն պահանջ մը, մտաց տկարութին մը կու տայ և դիւրաւ բարուց ալ կը հաղորդուի, կը գրդէ ֆաստիադրութիւնը առանց նպաստակ մը զնելու, երևակայութիւնը կը գրգռէ՝ առանց միաքը զօրացընելու . այլ այն դաստիարակութիւնը՝ որ միւնոյն ժամանակ կը զարգացունէ կարողութիւններն, ամէն գասակարգերու մէջ կը տարածէ ողմտութիւնը, և իրաւանց և պարտության գաղափարները . և մարդային գիտութիւն կոշերով զայն որ կ' առաջնորդէ

Շարայարելի

ԻՇԽԱՆԱՑ ԿՂԶԻՔ

(Շար. Բա. ԵՊ. Էջ 175)

Ի՞ն ՔԻԲՈՑԻ մէջ երեք վանք կան գագանգուն մնացած . Քրիստոս կամ Ալլակերպութիւն, որ 1597ին նորություն է, բարերութեան մը զարաթը, ու շարուն կողիցը վրայ տարածուած է կղզայն փոքրիկ քաղաքն : Սուրբ Նիկողայոս, ծովեկերը՝ գեղեցիկ զիւրով մը, Անդերութիւն (Սէտէփ Ատասի) կղզեկին դիմաց, հի-

բարոյականութեան, կը վնասոէ ճշմարտութիւնը՝ բարին գործելու համար, կը կրթէ համեստ ընելու համար . կը սորվեցնէ սիրել զԱստուած՝ ընկերը սիրելու համար, յարգել Եկեղեցոյ իշխանութիւնը, մարդկային ընկերութիւնը յարգելու վարժեցընելով . և գրոս պկրունկներուն վրայ պատուանելով աշխարհի փորձառութիւնը լոյսը կը տարածէ, որպէս զի տեսութիւնը լինջ գործէ և մարդուարքութեան շողի մը կերպարանափակիւի :

Կանոնն

71. — Ապարտացիք հարցուցին Լիկուրգուին, ինչ բանի պիտի ծառայէ դաստիարակութիւնը, ինչ բան կ' ուզես տալ մեղի : Դաստիարակութիւնը, պատասխանեց քաջ օրէնսդիրն, զնեղ մարդ պիտի ընդ Անանց անոր դուք անբան էք, դաստիարակութիւնը կ' սպաննէ և կ' ընկէն ի մեջ անբանը . կազմուէ գերացոյն արարածն, որ կը պատուէ Աստուածները, որոնց վեհմ պատկերը կը ներկայացնէն, և իւր առաքինութեամբը ծառայէ հայրեննեաց :

72. — Նախադաս կը համարիմ միջն բնաւորութիւն մը՝ գերազանց դաստիարակութեամբ, քան գերազանց բնաւորութիւն մը յոտի դաստիարակութեամբ :

Սէեն-Ռէկալ

մայ Փեղոպոնեսի մեծ վանաց միոյն պարզ կալուած մ' է : Սուրբ Գէսորդ, կղզոյն բարձրագոյն գագաթան վերայ շինուած է : Այս է ընկհանրապէս նամբորդաց յաճախած սեղն, իր հրաշալի զրիցն համար, որ կ. Պոլսոյ շրջակայից ամենէն անուանի տեսարանաց մէկն է : Փայտաշէն վանըն և եկեղեցին, խոշոր ժառուց շուքին տակ, հսկայած բարձր-